

բեր ոյժեամը, և խնջոյքը պատրաստէ, թւ բախանանց վտանգն վերջը, և մեր բարեկամները մասնակից ըլլան մեր ցնծութեան . . .):

Նստանք Փինոպալի հանդէսին, երգելով խաղաղութեան երգը: Կուկուլինի Հոգին կանցնեցաւ իր բեկոմէն: Իր բազուկը գտաւ իր կորովը, և զուարթութիւնը երեցաւ զէմքին վրայ:

Ըլլին երգեց. Կարրիլի անուշտէ շեշտերը դիմեցին արձագանքները: Խօսոննեցի, երբեմ երբեմ, ձայնս՝ մեծարելի բարդեռուն ձայնին: Երգեցի այն պատերազմները՝ որոնց մէջ պատերազմած էի յաճախ...

Բայց, աւաղ, սուրբ զատարկ կր մայ այսոր. իմ առաջին քաջագործութիւններս անհետացան. Թաղծալից, լրտած, կը նստիմ միայնութեան մէջ, բարեկամներուն շիրմին վրայ:

Այսպէս անցաւ գիշերը պատերազմի վէպերով, և առաւօն զմեղ ուրախութեան մէջ գտաւ:

Փինոպալ կ'ելլէ և կր ճօնէ իր փայլակնացայտ տէզը: Ե'իշնէ զէպ ի Լենայի զաշտը. իրեն կը հետուինք: «Պարզեցէք առագաստներս, կ'աղաղակէ Մորունի թագաւորը, և օսուուինը, յաջողակ հովիրէն»:

Երգելով մեր նաւերը կը մտնենք, և, ծովով մեր թիկրուն տակ զան ալիբիները, կը նաւենց՝ յաղթական՝ զէպ ի հայրենական ափունքները:

Թարգմ. Հ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.



## ՏԱՐՎԻՆԱԿԱՆ ՈՒԹԻՒՆ

DARWINISME



ԽՆԴՐՈՑՍ ԷՌԻԹԻԿԱՆ

Ա Ե՞ն Ա. Յ օրէնքները և այն պայմանները՝ որոնց մէջ ինչ առաջ կու զայ ուսումնաբերեցներ Ալլակրում բնադրուն մէջ իւ: Ալիքանեալքրիմ ու Ալլակրում ինդիքներուն մէջ բացարուած Հշմարութիւնները և երազութիւնները՝ իրարու հետ միացնելով, այս իւնեւութիւնը կ'ունենաք, այսինքն թէ, ի սկզբան,

որ երերու պազէցաւ և ովկէաններն ծածկեցին զինըը. և անպիսի վիւսէի մը մէջ մուա՝ որ կուրտ կնազանի եանիներ կը եւ գրան և մուցանել զանոնք, այս առեն Ասուած իրեն ամենակրող զրաբութեաւը ո ու ունց տուգին կնամքը: — Ասուած, Գոսէնք, առենց տուգին կեանը. սրգէնեւ, ինչպէս Ալլակրում ինդիքն մէջ լիսէին ապացուցինք, միայն բնութիւնը ակերպ է իննական շարում տալու հանային կամ անհետան նիւթին:

Բայց կեանքը հազարւոր ձեւեր կ'անուու: — Կայ և տառաջ երկու, սրբնին, բուսական և կենցանական թագուարութիւններուն կը բաժնուու:

Բնուականներուն մէջ կան զանազան նախատիպէր՝ որոնց մէջ իրարմէ ամենամեծ տարբերութիւններ կը տեսնեն, միարէի լունք (allegro) սկսենք մինչեւ կազմին կը լուսնէ կը ամեններ բուսական կեանքը բազմամանաթեան (complication) ամէն աստիճաններով, այսինքն սոսուազոյն սոսուանէի բոյս ամենազարդ է, վերապոյն աստիճաններ բազմատասն է. և այդ կը ցուցնէ թէ յառաջարիմական զարգացում մը կայ բայս սկսուած մէջ:

Կենցանականներուն մէջ ալ կը նշաբերներ նոյն իրարմէ տարբերութիւնը և նոյն յառաջադիմական զարգացումը: Մահարուղոց կամ լրացնէի (infusoire) մը ամենապարզ կազմութիւնների, բայց ստեռուուր կենցանայ մը կազմութեան մէջ ամենամեծ իմաստութիւններ կը փայլի:

Ալլեւ գերյուշեալ երկու զանազան թագուարութիւններուն մէջ կան բազմաբրիւ տեսակներու: Շաբաց՝ առաջ եկը այդ տեսակները. Ալլակր Ալլակր մինչ ողջադիւ անոնց իրարացիւր կազմե՞ր, ու ոտարին կենցանի նախանիքը (protoplasmic) մինչեւ ուսկեղեւ և ֆիդիքական զօրոքրիններու մինկ ազնեցուքները՝ այսպէս գերյուշեալ մէտեր կամ սիպարներ:

Ալլակրի այս և համառու կերպով ներկայ ինդրուս էսթիւն, և որու լուծումը տալու համար՝ երկու իրարու հակառակ գրութիւններ կան, ու նու Ալլարագործութեան (creationism) և Բարեբրան կամ Ցարցինական (evolutionism) գրութիւններն:

Ա. — Ալլարագործութեան պաշտպաններն ապացուածուած հշմարութիւններ կը համարին թէ տեսակներ անփոփոխ են և այդ տեսակները կը նկատեն իրերի անփոփոխ նախատիպէր Ալլանց դաշտարար Ասուած մը մի ողջակի կազմեր և այս տեսակները, նշնչափ ստեղծէլ զօրծազութիւններով, որչափ որ են տեսակները:

Բ. — Բարեբրան կամ Հասարակաց սերենեան գրութիւններ տեսակներուն մէջ գործարանար ստեղծականութիւն (plasticité) կը գնե, այսինքն, տեսակներն կարութիւններ իրենց առաջ զամանակ և զարգանակ և անփոփոխ ըլլալը շըդրուենք, և զանոնք որ համարի իրեր մինչնայ հասարակաց արթատ եւս, առաջ եկած զանազան հրւիդր: — Այս գրութեան պաշտպանները երկու դասի կը բաժնուին. — ու ոմանք կը պնդեն թէ տեսակների կազմուեր են Ալլարի Ալ-

տուելցի կենաց զարգացման, առևման համար դրան մաս-  
նաւոր օրենքով մը - պայման, ասոնց դրութիւնն կու  
պայ քիչ շատ կը միանայ Ալբրդացագործութեան դրու-  
թեան հետ - բ. Ալբը չեն ընդունիր որ աստուածա-  
դիր կամ Աստուած կողմէն հասանական կիսաստուած-  
նական ծրագրով մը կազմուած ըլլան այդ տեսակներն  
սու կը համարին՝ ինչ այս տեսակներն առաջ եկած են  
առով մէքնանախն օրենքներու պայնեցութեամբ, որոնց  
հարկադրուեցաւ կեանքն հապատակիլ:

Ու մի խնդիր կես զարէ ի վեր յոշ զամ չել թէ ժա-  
զգրգեան և թէ զիտանկան աշխարհի միութերը, ինչ-  
պէս կագու մէ անսամբլերս կամ Տարթիսանութիւնն  
Այս յօշգնա պատասխան ալ կայ, վասն ի սկզբան  
մասն նորդութ կրոնիք և բարյացամին իւ եռ ուղարկի  
սկը յարաբերութիւն անձնանու երեւոյ տրամադրու-  
թ չի յի բարի, անկրծ պատասխան՝ Բարեցը ուսէ զինե-  
ցին հաւատոցի և նոգեւորութեան spiritualisme դէմ.  
վասն զի մնանման միայն ընծանեցին՝ տիրզերին ա-  
մանէն աւելի գեղեցիկ ու հիմնական գործերը, մարտո-  
ւամբ ըստին թէ անսամբլ առաջ եւ ենայ իսկ  
Աստուած և արդիշին նույզ դայութիւնը ուրացան:  
— Իսկ ուղղափառք՝ անսրեկան այս զարութերի և  
տեսութիւններէն, սաստիկ պատերազմ՝ ցան Բարեցը ըն-  
ման դրութիւններուն զէմ՝ արանցիք կրոնն թէ տրամա-  
ծանան առաջ կոս քայլիք վերցիչեալ մաշար հնուեան  
թէ ինձնենին: Եւ ենոյ իսկ ժամանակ մը կը պահ՝ որ թուր-  
թէ իրավունք բացարակ անբանակ էին ինչպէս նիւթա-  
պաշ և բարեցրդան, նոյնպէս ուղղափառ և ուրա-  
ցանութիւններն

բայց կամաց կամաց լավագործիքներ սկսաւ։ վասն  
զի հիմա, փոխանակ Խօնդրայ արտասրջ կարգի լուծում-  
ներ տալու։ իբ ջանակ գիտանակներ լուս եւս քննելու  
իրադրութեանները և ի խոստախրախն սկզբանները։ Ես  
ուրաքանչ էլլուստր կը հանդարական առ պաշտաման կը  
արագ էլլուստր կը հանդարական առ պաշտաման կը

“ Այս առայգ է կտոր ապացուցանելն մեր ներկայ խնդրեն դուրս է : Խանստասիրութեան դիրքերու մէջ արգեն հակ ապացուցուած է :

1. Σκανδιναβίης διαδικασία μεταξύ Εγαλιάς πρωτοφαρμακευτικής απόστασης στην Ιαπωνία. Ed. Perrier, *La philosophie zoologique avant Darwin*, Paris, 1896.  
 3<sup>o</sup> éd. — De Quintrefages *Darwin et ses précurseurs français*, 2<sup>o</sup> éd.; — ίδια, *Les îles de Darwin*, Paris, 1894.

իսկ մենք կը կանխենք ըստու՝ որ, յաս եւրիսա յար-  
ույս մէջ պիտի յասուից մարդուս մասին, որուն վրա  
առանձին պիտի խօսուի. - Եղիսրութ, տեսնելով ըստ-  
եակա մէջ արքայ հրաշալի կարգը որ դիմուման մէր  
բար ըլլաւ, ասոյ ի իսամբրդիչ մէ՛տ Աստուած կո-  
ւած կամ ստեղծակ է տեսանելիք. բայց, մեզի կը թուի՛  
ի բնդիրն առ և որ Աստուած ի՞նչ կերպով ստեղծեր  
զանանց. - Արդեօս ուզդակի աշեցափ անգամ ստեղծեր  
որպատ որ տեսական մեւեր, այսինքն, տեսանելիք կը  
արքային քայլապատճեն - կամ - Արքոց Աստուած ի-  
ստատուն պատճեն՝ միայն գործեր է անեն վրա,  
աստատելով քարերը յանձնել կամ հասարակ անքածեա-  
ամ ծացման մեւոցի կազմութեամ օրենք մքը -- Մեր  
ազգապարու այս է լուծուելի կտուն:

## ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿԻ

Կառ խնդիրներ աշխարհի պես էին, և որում պիտի ենքն որչափ տեսէ աշխարհ։ պայման էն, Աստու-  
ր դայտութիւնը, արարագործութիւնը, մարտը ծագութ-  
յ գախճան, նոյզը ամանաւթիւնը և հոգեկանու-  
թիւններ։ — Բայց ինչ նաև երկրպատճար մէջինքն է,  
որնց ժամանակին մը մէջ երդուցի են և յանձն ժա-  
մանակին մը ետք կ'անենաւան։ — ասոնց դասակար-  
են և նաև ինդուսի տեսակինը եղանակն վան զի  
աշխիքն անբար, 1809ին, որ խնդիրը դրտենեան վե-  
ասծ դուր հանց լամարը բազդիքը բանաստեղծը։  
Սակայն մեծ անաստեղծ ենք այս բնակչութեանը և այս գոտու-  
թիւնը մեծ անաստեղծ ենք այս գոտութիւնը։ — Պայմանն է Արքու-  
թիւնը, որով ճախտածին գոտովունքը կը վարդապահեն և  
նշուշչա պաշտպանած պիտին ըլլան աւստինեցն անփո-  
փուի և ինչնորդն ըլլաւը։ Մահաւանդ Արքատուուէ, ան-  
պիտիքուն մէջ կեզծ կարգն վրայ զմայլած, չըր կը ճանար

իսկ *Philiokorophis* տուղոցաւ գրքին մէջ ամփոփեց ուղարկած գաղափարները՝ առանձինքու վիդուա-անութեան մասին։ Աւելց քրտառթեան առանձին ճա- պահանջանակները լուսաբար պատկերուած են այս գիր- արքանութեան, ասրաբանութեան, անդամազնուու- թեան շատ աղքահակ չեն։ 1809կ. մինչեւ ցման կը դուցաց, բայց միևն կաշխատեր ։ Անդ գետ ուրիշ թիւք աւլ։

4. Յոյն իմաստաւելք (640-548 Գրիգորոսի առաջ) ցնիշական ըստած դպրոցի հիմնադիրն է. - Բայտ ոմանց առաւելք եղի մը թողած է:

յեարանք՝ և կերպազոս և դիմուկիտես, որոնք համարելով թէ տակներն ինընածին կերպով առաջ եկած են՝ արեւան աղեցնութիւնը կոչ կատ. աւելի կը հայեթի այս կարծեց կոչով՝ թէ տեսափերն յետին աստիճանի փոփոխական են: — Լուկրետիոս քերթողն հետեւցաւ անոց, և թուի թէ առաջին անգամ ինչն յիշու է՝ իննոց պայտրին և թափան բնուրութեան գրութիւնը, զոր յետո պատրիքը:

Միջն դարու մեջ առաջ շերմար պահ գրութիւնն, — Ժիշգի գրուն մէջ գիտութիւնն աւելի միուր կը յառաջգիտ: Խոչ ջջ դարուն մէջ, կը տեսնեմք որ Պարո՞ւ Հանդուսած է թէ տեսափերն փոփոխական են, որպէս առաջարկը որ հաստատթիւն մը հրանուի, որ գննանիներն զօթարանները (օրգանո) կերպարանփերն (տեմատորիզոս փոքրէ կատարուի, և համ ժնանի նուու թէ տեսափերն ինչպէս իրարէ զնազնութեր և բազմացեր են:

Ժի՞ դարուն բնախօսներն շափէն աւելի ուշ զարած են տեսափերն մասնաւուն ինքնութիւնն, ինչպէս Գուանդիոր, Պանչի, ար Ելչէ, Ռուպին, ի համարին թէ տեսափերն իրարէ իրարէ են և մերաւու, և թէ հաստրակաց նախաւաւերէ առաջ եկած են: — և առաջ իրենց կորիքը պաշտպանելու համար ամէն այլապահ և երեւակայական նիմիդրութիւններ ըստ են:

Լինենս, նուի ցուցուց թէ այլապահ տեսափերն ինս, որպէս որ Աստած առեզծեց ի պիգրան և ապա ենթութիւնը որ Աստած առելու (ցուցու) միշմէ առեզծեց է, որոց առաջ զնապանութիւններ են տեսափերներ: — Պիգֆան<sup>6</sup>, ի պիգրան կը պնդէր տեսափերուն հաստրակաց ծագութ առենալը, բայց յետոյ ընդունելով նաև նաև կերպ կենաց պայքարը և ընտան ընտրութիւնը,

1. *De nat ira rerum*, Գրեց է, տ. 800, ուր նա պայպէն կը զետ: «Այսօդին դարերու մէջ, մասամաներուն շատ ցեղեր ի հարեւ անկետացան, առանց կարենաւուս սերի և աւելի որպէսին մեր շար կովու ապրով մասամաներն անկատաւուինքն կամ ինչունից պաշտպանաւուն նենուութեար, ընունեաւու և իրենց ընական ապրաւածութեար: Հաստին ալ՝ մէկի օգոստիքն են, առանց համար մեր պաշտպանութեամբ գեր կը տեսն:»: — Այս իմաստաները յալբարար դժու աւելի կը պարէ Լուկրետիոս, և կարծե՞ն որ Լամարք իրեն ևն տեսն: է:

2. *Անզիքացի իմաստասէր* (1561-1626). մեջ հակապէր գրապահն իմաստասէրներն, ինչպէս յախոնի կը տեսնաւ *Nouvin* որը գտնութեամբ:

3. *Tournefort*, Երեւելի բաւառն զաղիքից, Երան (Aix) մէջ նաւ (1656-1708): Բաւառն թագավորութեան կամ ցեղին զեղեցիկ գաւառութիւնը մը հաստատեց, և կրնայ ըստուի անապաշտ կննեալու:

4. *Վուոդ զուկիերացի իմաստասէր* և բնագատում, նաև ի ձնելուր, զետ օրով *Considérations sur les corps organisés* (1720-1793):

5. *Charles Linnéus* (1707-1778), ննդապարս Ռաշուլ (Նոււտ), — Անդեպութիւններն ըստ Անդիսի ապա եղաւ սթէցէ, և Անդրութիւնն մը բաւառանութեան առաջին, Նախագաւ փոփութեանց հեմարաններն, բայսերը գաւառութեաց իրենց ընական յատկանքներին:

առաստանես վիճակի մէջ եր, և կըսէր թէ տեսափեր ոչ աշարժ է և ոչ ալ փոփոխական: — Քանիմ, Տիտուր, Մուգերթիւնի (Mupertuis զազիկացի - 1698-1759), Օքէն և կեօնէն կը կարծուի իրը թէ տարբինականի գաղափարներ ունեցած ըլլան: — Այսպէս Տարիքին հան, Երազմոս Տարիքին քան զամենին աւելի մասնաւոր գումանեամբ մը բացատրեց տեսափերուն ապահով, այսնին, ըստ իրեն բացատրութեան տեսակներն ներբէ պահպաններուն արդին ենթարկուելով, բայ թէ արտաքին վիճակներուն ապդեցութեամբ, փափառթիւններ կրցիցին: Երազմոս Տարիքին այս գաղափարով աւելի քան իրեն թուան Տարիքին մատ էր Լամարքի կարծիքին:

Լամարք (1744-1829), Գիւլիյի ընկերն ընկածն պատմութեան թանգարանին մէջ, շաբաթեալով տեսակներ գաւառուրել և առաջ ընական սահմանները որոշել, դիմեց բարերարման<sup>7</sup>: այսինքն, տեսափերը որ մէկ մերաւու մէկներն կամ տեսափերներն կը չփոթին իրարուն հետեւր առաջ կամ զնականութիւններ են: — Լամարք իրեն այս գաղափարը կամ Կարծիքը առանձնաց, Դրուրին հանգանակութեան առաջարկութեամբ, զոյսէն այսպէս կը բացատրէ առաջարկութեամբ գիւղականութեամբ մէջ գունակուլով: պէտքը կը զգային: — ուրի պէտքը եղանակու: համար, իրենց արգէն ունեցած զօթարաններն (օրգան) փոփութիւններ կրցիցին, և նոր զօթարաններ առաջ կեան: իսկ անզուն զօթարաններն մաշեցան կամ բորուրինի ջղնեցան: — գերազակէ, այս բարերարման կննդաներն սերւունին մէջ Հաստատուեցան, մասապահան կերպով, տեսափերուն զնապանութիւններ, որոնք առաջ եկան առաջին կենդանիներուն արդին ենթարկուելն: — Լամարք, իրեն այս ըստները կը հաստատը,

ներսուն հաստատ: Կրնակ (binnaire) կոչուած անուանիկալութիւնը, հաստատեց: Հաստատակեց *Systema naturae, Fundamenta botanica, Bibliotheca botanica, Claves plantarum*.

6. Buffon (Leclerc) (1707-1788), ըստիր մատենագիր և անառաջ բնապատման, նեան ի Montbard, մասն ի Փարիզ: Այս նույն անուանութիւններն ենուք, զամաւուլով ի Գարունը, ընական պատմութեան ուսութեանը, որուն մէջ անուր մանաւացուցի Գրեց Թեորիէ և դարտիւթե, *Histoire naturelle, générale et particulière*. — Սրբաւելի զոյսէն կարգագիր արարութեան մեջաւելութիւնը, և այս Գաղիքական մանաւացուն մանզան Ծարուելով, համ մը խօսեան ուի վրա: որուն Համաստութիւնն է: «Le style est l'homme»: Այս թեան առաջ արանց կանչնեցին մանաւացուն մուտքին մէջ, այս արձանագրութեամբ: Մայօսւի ուսութեանը ու արցութեանը:

7. Փափէակի պահ առաստանութեան մասին չման: Perrier, *Philosophie zoologique* p. 60-61. Փան, 88-90: Զետ նույն զոյսէն մէջ Տիտուր և Մուգերթիւնի կարծիքի ալ (էլ 53, 55):

8. Համար. Lamarec, *Illustration des ypres*. 9. Համար. Duval, *L: transformiste français Lamarc - Revue scientifique*, 5 et 12 oct. 1889. — Perrier, Գերսիշեալ մատեան, էլ 76: — Տարիքիւն կենդանին:

Աեղ բրենցով ընձուղափ երկայն զիզը, որոնացող կեն-  
դանիներու եղջիւնները, թանձրանորմերու կճակը,  
և այլն ։

— Գիշերէ սատոթիկ հակառակելով լամպը կարծեց ու զարդարենքու, պարզուանելու համար՝ թէ տեսանորդն հաստատուած են անփոփո, ինչն այ ինչու որիշ մեծ սախալման մէջ վասն զի, Փաւուրու և Փուրու՞յ վայց՝ երկրաբանական գարերու մէջ եղած փափուութիւնները բացատրեւու համար, նամադրեց՝ որ երկրանդիս յետքինութիւններն ընկեր են պարբերացու, պահնձնէն սահմանաւ շրջանով մը, բայց կենաքան ասեականները, և թէ Աստուած շատ անզամ ու որոշեր է ամբողջ սահմանագրութիւնը մահացամասի:

Ստեփանոս Գօվուսա Ալեք-Հիկը<sup>3</sup> (1772-1844) աւելի հասեւցա Լամարքին գաղափարներուն՝ բայց տեսափերուն կրծ աղջկութեանց կը հնանացէր միջավարութ, մասնաւոն չխառապահ (respiratoire) միջավարութ եւ միջեցէ Լամարք կը հնամարդ թէ շափահանենք կը յենարքին ժօվանու կը պետէ թէ սազմենք միայն կը կրեն փոփոխութեանենք. և ժօվանուի գաղափարով աւստաֆիերն մէյսէկ հրէշներ են, որոնք յանձնած ասած ենք են և սերպանունք Կանցին ժամանակութեամբ: — Այսու անենքին, ժօվանու կը բարձրացնին թէ բարձրացնին մէջ ծրագրի մը կը դորժագրուի, և ու ամէն ինչ կը կատարարի աւստանեալ և Աստուծոյ ուզած վայրիննին մէջ<sup>4</sup>:

Բարեգջութեան գալապար արձէն խիկ շատ զարդացած էր բազապատճեռը և իմաստասէրները մէջ, և ահա կարաւան Տարքին, 1853ին հրատարակեց իրեն նշանաւոր գիրքը՝ որու կը միշեն ժաման:

Այս Տարիին (1812-4 թ.) Բնուկներ կը խռապավանին իրան աշխատիրսներն աւ, ապաւոր քննող մ'էր, ուշից, պատուաւոր մարդ, և երբեք պանդաւոր, ու ըշշ ինչի է են իրան աշխատիրսներն և հաւազներն՝ անոր գրած առանձին անգին անցան — (Կա, 1859)։ Ի պահանջման պատճեն Վալլեն կապատասխակ' իրեն դաշտագրի ներսէ Ամազոն կապատասխակ' իրարականութեաւ, փոխու օրբենէ և հաստարիկէն Origine des

Եղունք երկին առաջին տպագրութիւնը. իւ այս գիրը ամբողջապահ մէկ բարի պարզ առաջարկութիւններու հետ վերածուիք, այսինքն, ըստոյ կենացն աշխատելու առաջ եկած են երեք կամ առ աստածածատեղզ, որ է. Աստածեւ ստեղծածած ասխատիկեր. - Կենաց անհուսափելի պայմարին մէջ կը կորուսին տպարադիններն, կ'ապրին կարողադյները, և այս կարողադինն ու ներառագոյն տպանակերու երկարակիցութիւնն առաջ կը բերէ ասխատիկեր՝ որոնց յատիկներն ու գործ կը տարցնի աչք կը զարմանած մասնակիւն - իսկ պահանջած յատիկներն կ'ամրանան, կը հաստատին մասնակութեան ձեռքով, ապա մեծածեն յեղափօխութիւնը ու զարութեան առանձնացնենութիւնը որ յատիկներով ասխատիկ ասխատիկը՝ ջն թողուր որ իրենց ասխատիկ ասխատիք վերադառնան - Աւելի պարզեցի այս մասնակները՝ կը ըստիք. Տարիինի զաղափարոյ, որ է կենացնի անհատին մէջ ընածնի յարմարութիւնը մը կոյ, որուն ձեռքով մանաւ անհատին մէջ ինչանքերք արարած կը առաջարկն զննեց ապականուն և կանոնակարգութեարքի, և այս երեք նմանակութիւն կ'ամեցնի արարագներու, և առաջնականութիւններու նոր և կարուսակացն ասխատիկ առաջ կը զան. մինչեւ որ ասենն կատարեալ տեսակն, մարդ առաջ եկեր և առաջին ասխատիկ կենաչնի ահատիք մը յաջպարագ պարանայաբ:

Թթվական Տարիին դեմ եւս զօրաւոր հակառակորդ-  
ներ, այսինքն, Քամեպատճ, Ամենաշար, Եղբար, Հնկեր,  
և այլք, ըստ Երիտասարդ մասամբ նշերու խոմք  
մէ Տարիին շարք զատակով, իրենց գարտապես ա-  
ռանձնեցին զինքն Վալելու, Հարաւել, Հեներու, Ութ-  
ենք Վայք, Միւնաըր<sup>7</sup>, և այլք, իրեն նետենածու-  
թե. Տարիին աշակերտներուն ձեռքով, այս խնդիրը  
փախախիս թանձն պատմութեան աւանդներ մէջ մա-  
սու, իմաստախան բարեր կերպարանը առաջ  
գործեածու էրիս խնդիրը միայն կետապեած ըստ Երես-  
ութեան պատմութեան է, ուստի կենաց հնագահն ուժա-

1. *Ed. Perrier, Philosophie zoologique*, t. I, p. 113. — *Histoire des animaux sans vertébres.*

2. Флорин (flame) կը կուտի՝ այս ինչ երկրի մէջ առաջ եկած աճատուելերու խումբը. — Флорин (florin) հայու և այս ինչ եկած մէջ առաջ եկած պահանջական համար.

4. *L'Ann.* Geoffroy - S. Hil. *Mémoire sur les rapports naturels des Makis, - Influence du monde ambiant sur les formes animales.*

5. Darwin (Charles- obert), անգլիացի բնագագառում և մասնաւում. ծննդավայրը Shrewsbury. - 1831-

36 գիտական ուշեւորթեան մը մէջ Հարաւային Ալմբրիկան, հաւաքց աստվածաբերք իւր նշանաւոր գործածին. *De l'origine des espèces par voie de sélection à naturelle.* (Թթված. Barbier. Paris, Schleicher, 1890). — Այս գրին մէջ կը պարբ Բարեկամին (Evolution ամսագրութեանց ու իրեն անօտամի կողմէն առաջարկութեանց)։

6. Վալեյք (Wallace) գրին անուն է. *La sélection naturelle* (թարգ) de Candolle, Paris, 1872: Ֆրանց կը խօս անսպահերու ծագման վրա - վերբա յօւսածիք մէջ աշ առանձին մարդուն վրայ. և նու իշ ցցցիք՝ որ մարդկանի կազմակերպութեա կամ գործարարութեան (organisme) կարեթ չէ իրեւ դաշտական արդիուն անառաջ:

7. Spencer (Herber) անունն է առաջնա ու ամենա

ասեկ. ծնու. ի Derby 1820ին. — բազմաթիվ գրաւած-  
եր ունի. զար օրինակ, *Principles of psychology*  
1855). և առաջ. 1870. — *Principles of Biology*  
1864). և այլն:

լուն, բայրո մարդուն անհանգիսան ծագման վրայ, և  
տիկներական միաբարձրական վրայ է, որ շնչարտակ համա-  
դրության մեջ կը բաժանակի արարող տիկները ըս-  
տ քարի մը ինձաւեն միանեն մարդկայսին իւթեւը և ըս-  
կերպիքն ներեւուն կազմութիւնը, - և այս առնեն բա-  
րձրական միանեն բազմութիւնը, և այս առնեն բա-  
րձրական միանեն բազմութիւնը, և այս առնեն բա-

ին մեջքի խառասարկութիւնն պայտի տարօթակ և յանուան բայլերով կը յառաջդիմէր, բայց զիստիմէր այ կարեւորագոյն յառաջդիմէր թիւններ կ'ընէնք: Անոն զի, զիստիմէր Տարբեր հանեւու և ուզկու անոր յարբինք հասանելի քննեցին թաւթեան տանիչ առէի զատամի կետերու և անիւնները Տարբերականթիւնն անմի. զիստրու պատճառ եղաւ. անով պահան իրզութիւններ բացարարի և կրուս ին կարստի պահան որ առաջ անոր նոյն իրզութիւններ անմասն և անձնական կարքութիւնն ։ Ես ոյս կերպով մարդկային մորթի ընական եղան համարակաթեան<sup>2</sup> հարի արդի ընապատճենն շատերէն բարեցչըն կազմ ձգէց: Ասկան ին կարեւունք յիշեցնելու որ թեկնած ենքարութիւն (կորութիւն) և կարու ըլլու բացարարի երացիթիմ մը, ըլլոյ անով ընու չե դարբի ոսու են բարբարի ըլլու:

Այս համաօս պատմիկներ միջարեն եղաք, ևսեւ այլ Յօնուաններու մէջ յաջրաբար քննենց ենի, թէ Բարեւ լուսաւը (Evolutionistes կամ Տարկարագուածաւ) Darwinistes ինչ պատմանիկներ կամ ու դրաբարենքուն մասեր են իրենց գործիքներ հնարյակ կամ հաստատելու ։ Կամ թէ, Տարկինականութեան հսկա- տաւը համարած իրզուրիենքներ որո՞նց են. - եր- կրորդ, Պարտիկ սենեց այնայլ գործիքները, - եր- րորդ, Տարկինականքւ սամանց որո՞նցն. - շարորդ ։ Ի՞նչ է քրոքարենքուն համարակիրցներուն պատմա- բանաբարենքուն մէջ իրենց։

Հ. Ս. ՍԱՐԵԲԻ



## ԲԱՐՁԵՐԱՆ ԱՄՈՒԴԻ

**Բ**ԱՐԻԿԵՐԱՆ ծնաւ յեզիրիս . յամին  
154. յուլիս 11ին<sup>3</sup> հարուստ և աղնուա-  
կան ձնողքէ : Խըր Հայրը, Կ'րսէ Բարհերլէսոն,  
Նուհամա կը կոչուէր, և իւր մայրը Նահ-  
շիրամ<sup>3</sup> : Բատ սրբայն Եպիփանի, մանկու-

1. Բարգենիան Խորենացւ կարեւոր աղքիւր-ներէն մին է. ուստի նաև Հմալից յօշուածէ՝ զար Rubens Duval գրած է այս առարի հեղինակամաբն իւր Ալորական Մատենագրութեան մէջ (La Littérature syrienne, par Rubens Duval, ապ. VICTOR LEOFFRE, Paris, 1900) մեզ համար շահեկանաթեն գուրի է:

կը ծանօթացնենք հոս այս զրութիւնը՝ մի քանի ծանօթութիւններ աւելցնելով, «որ որ առանք կարեւոր աեւնուրին»: Մ. Թ.

2. Եղեսից ժամանակագրութենէն՝ կ'առանքի  
այս թուականը որ կը հաստատուի Բարիլլ-  
բրէսուի Եղեղցական ժամանակագրութենէն  
Ա. 47. Պ. Համին (Bardeaneus gno-licus, Leipzig,  
1819). Եւթերիստ այն խօսքը մէջ բրեկով (Պատմ.  
Եկեղ. Գ. 30), որուն համեմատ Բար-  
դեանին ճակատազրին վերայ զրայ ճառը ուղ-  
ղութեան կը Անտոնինսոս. Կը տեսնէր այս Ան-  
տոնինուն մէջ, Լուկիոս Վերոպու՞ս որ Պարթևաց  
շէմ պատերազմի դաստի ժամանակ, 165ին Են-  
դեփոյ այցելութեան եւլու ուստի անիկայ 154  
Թաւականը շատ քիչ կը տոնէր Բարդեանին  
ծննդեան համար, զան զի ասիկայ 165ին տասն  
և մէկ տարեկան պիտի եղած ըլլար: Բայց խօս-  
քը Հեղողաբազի կամ Անտոնինսոս Ենեաց.  
և այ վերայ է սրան ուղղուեցաւ 220ին ժամա-  
նակերը Ընդզկ նուիրածիւին մը, որ Մե-  
ջագետքէն անցաւ (POROYKE De Abstinentia, IV,  
7; STOBÆUS Eclogae physicae, էջ. ΗΕΒΕΩΣ, I, IV,  
56): Նշեր Մծնացի՛ 14 յուլիս 154 տարե-  
թիւը կու այս, փոխնակ էլ յուլիս 153 թուա-  
կանի (ԼԱՄԿ Բարիլիերէտուու կիկեցացին ժա-  
մանակագրութեան մէջ, Ա. 47 ծանօթ): Բայց  
այս զանազանութիւնը զիւրաւ կը մեկնուի  
իբրև ընդորինակով սիալ մը աեւ ԽՍ, Une  
biographie inédite de Bardeaneus l'astrologue, Par-  
is, 1897:

3. Եկեղ. Ժամանակագրութիւն. Ա. 47: Այս

